

«Քիւրա» անունով ազգութիւն մը չկայ եւ «քիւրո» անունով ճանչցուած ցեղերը ազգայնական, հաւաքական անուն մը չունին: Գուցէ միաստորէն ակնարկել թէ այսօր ամբողջ պարսկական և ինչո՞ւն է ճանչցուող «քիւրո» անունով, սակայն այդ փաստ մը չէ թէ «քիւրա» անունը կրող այդ մը գոյութիւն ունի, որովհետեւ այդ անունով ճանչցուած ցեղերէն եւ ոչ մէկը կ'ընդունի պայն, եւ ի՞նչ մէկը անոնց «քիւրո» անունը տայ, զայրոյթով՝ «Քիւրը դուն ես» կը պատասխանեն: Թէև կայ ուրիշ անուն մըն ալ, «Կուրմանջ», որով կ'անուանեն շիրքի և այդ ցեղերէն շատեր, սակայն կան այնպիսիներ որ «Կուրմանջ» կ'անուանեն («չիբ») կոչուած ցեղերուն հպատակ եղող ցեղերը, եւ հաւանական է որ «Կուրմանջ» անունը այդ ցեղերու վրայ գրոյցուած ըլլայ՝ անոնց բոլորին զօրեղ ազգութեան մը հպատակ դասալէն յետոյ («Կուրմանջ» եւ «քիւրա» բառերու ստուգաբանութեան մասին թեր ու դէմ կարգ մը կարծիքներ են եղած՝ որոնք անտոյր են, եւ մենք Հայերս դեռ չենք կրցեր իրենց իսկութեամբ ճանչնալ մեզ շրջապատող ցեղերը: Անշուշտ այդ ցեղերէն կան այնպիսիներ որոնք Հայութեան դարաւոր թշնամիներն են եղած, եւ այնպիսիներ որ մեր նախահայրերէն գերուելով բերուած են Հայաստան ու այսօր մասնաձայնութիւնը ընդունելէ յետոյ զիրենք գերողներու վրէժը անոնց որդիներէն կը լուծեն, սակայն կան նաեւ այնպիսի ցեղեր որոնք՝ ծագումով իսկ Հայուն ժամ, միշտ համակրական եւ բարեկամական հակումներ ունին դէպ ի Հայ ազգը:

Յանկալի էր որ ուրիշներ Անտախի» աչա էջերուն մէջ «քիւրո» անուան տակ խտացած տարբեր տարբեր բարբերով եւ յատկութիւններով ցեղերը ճանչցնէին իրենց իսկական եւ ուրոյն գոյնովը, իրենց դէպ ի Հայութիւնը ունեցած հակումներով կամ ատելութիւններով, եւ հայ ազգը ճանչնար իր բարեկամն ու թշնամին այդ ցեղերէն:

Գալով Եգիպտոսի բնակչութեան, Եգիպտոսի բնակչութեան և Հայերու յարաբերութեան, Եգիպտոսի բնակչութեան և Հայերու յարաբերութեան ընդունում ըլլալով, միշտ բոլոր ազգերէ եւ ցեղերէ աւելի բարեկամական հակում մը ունին դէպ ի Հայութիւն: Իրենց առ մեզ ունեցած համակրանքը կրկնապատկուած է որուսօթքական պատերազմի միջոցին՝ որուստայ զօրապետներու իրենց բրած բարբերներուն, եւ եգիպտացիներու հանութեան որուստայ զօրապետներու իրենց տեղ շնորհելուս համար:

Իրենցմէ անոնք որ հայ տուններու մէջ կամ Հայերու հետ ժամէն յարաբերութիւններ ունեցած են, զարմանօք կը պատմեն հայ ըն-

տանիքներու մէջ եղած բարոյականի բարձրութիւնը որ կը պահի իրենց մէջ եւ մասնաւոր Հայոցս մեր ազգականներէն ամուսին ընտրելու արգելք:

Եգիպտոսի վերջին տարիներու թրքոհայ դէպքերու միջոցին շատ ստիճաններու մէջ օգնեցին Հայերուն, Ռուսիոյ մէջ եղողները որ մեծամասնութեամբ որուսօթք սասաններն մտներն են հաստատուած, Ռուսիա գաղթող եւ հայրենիք վերադարձող խումբերուն առաջնորդեցին՝ կեանքերին զոհելու պատրաստականութեամբ մը, եւ շարքիներով իրենց տունները պահեցին ու խնամեցին անկարող, հիւանդոս եւ ծերունի գաղթականները:

ԿՐՄԵՆ



Որոտաձայն կառքով թըռաւ Ենովա, ֆերովաէից բլրեր թըռան՝ վառ մըրբիկ. եւ գոռաց ձայն մը՝ Ձի հեծէք եւ արի՛ քր Ո՛վ Արարատ, ո՛վ Ժողովուրդ Գասաղայ:

Բարեւուն՝ ա՛լ պոռնիկ դարձաւ, պիղծ պոռնիկ, Բացաւ ծըծերն, օրն ի բուն մերկ են հիմայ, ձրովէ՛ զանոնք ոտքով, ո՛վ ձեռ Թորգոմայ. Ելէ՛ք, անոր դէմ Բարկութիւնս կը տանիք:

Ոսկեքարի պէս Երեւոյթք մը ցուաց. Ապա անգաւ ինչպէս սին հողով եւ ունայն, եւ թանձրացաւ ծըխոյ պէս մութ միգամած:

Բայց Մարգարէն որ սեպ լեռնէն տեսաւ զայն՝ Երկըրպարեց, աղազակեց բարձրաձայն. Դու անողորմ ես եւ արդար, ո՛վ Աստուած:

ՉԱՀՐԱՄ ՍՎԱՃՆԱՆ

